

Նոր անունները իւսայի որդուց մէջ.

իսկ երբ Աստուած՝ որպէս զի մարդը փորձէ՝ թոյլալուութիւն տրաւ անոնց որ յածին Երրիք վըրայ, խարէութեամբ ու նենգով լինադոյն մասը մարդկութեան թիւրեցին թոյլացնելու իրենց Աստուածն, եւ յաճախ Աներեւոյթ փառքն Արարշին փոխելու Ասանենքն նրանաւութեան՝ պամուծուած Ասկեփոփոփ ու պերն զրարթ կրօնովզ, Եւ պաշտելու գեւերն իրեւ ասսուածներ. Անոնք մարդոց ճանցրուցան այն ատեն իրենց պէս անուններովն ու պէսպէս Դրօշաներով՝ կրոապարիշտ զարուն մէջ:

Թրդմ. Հ. Արշեն Ղ. Պահանաւ

## ՇԵՅՔՈՒՐԻՐ

### ԱՅԼ ԵՒՍ ԳԱԼՏՆԵՒՔ ՄԸ ՁԷ

— —

ՇԵՅՔՈՒՐԻՐ կեանքը մինչեւ ցայսօր խորհրդաւոր զաղտնիք մը եղած էր: Գիտենք թէ նրա ծնած և երր մեռած է նաև ծանօթ է անոր երիտասարդ ամուսնանալը եւ շուտով ամուսինը թողլով լոնտրա փախչիլը, ուր թանի մը տարի ետքը կը գտնենց զինքը իրը դերասան և յետոյ հեղինակ: Սակայն անոր ներքին կեանքը անծանօթ էր բոլորովին: Բանաստեղծի այս հազուազիւա և ընդարձակ միտքը՝ մարդկութիւնը ակօսած պիտի ըլլար առանց երրէց թողլու ուրիշ հետաքեր իրեն գործերէն զատու Այնքան սիրահարներու բատեղդիչը՝ չի ճանչցաւ արդեօք կիրքեր. նա՝ որ ցաւին ու վշտին իր վճռական շեշտերը տուաւ՝ չի կրեց արդեօք, չունեցան բարեկամներ, չզգաց ատելութիւն, կարելի՞ է արդեօք, նա՝ որ այնքան թատրերգութիւններ շարագրեց, իր կեանքը թատրերգութիւնն ալ չունենայ:

կենսագրութիւնը կը լոնի:

ինչ որ կրցան գտնել ՇԵՅՔՈՒՐԻՐ կենացը նկատմամբ, զանիկայ սիրցնելու բաղադր չը չունեցաւ. ինեղուկ զրուագներ, կարօտեալի տարտամ գտուամեր, հետաքնին  
digitised by

զրոյցներ են՝ փոխանակ եռանդնավակառ ջատագութեանց: Նա երրէց գիրքեր չէր զներ և չունէր անձնական զրատուն մը և կարգացած երկերը ուրիշէն փոխ կ'առնուր: Ըստ իր պատմազիւներուն ՇԵՅՔՈՒՐԻՐ գործի տէր անձի մը յաջողակութիւն ունէր. առանք կ'ուզեն հաւատացնել թէ՝ ՇԵՅՔՈՒՐԻՐ նիւթական գործերով զրադելովդ հանդերձ բանաստեղծի զրիշն ալ ժեռքէ չէր թողուր. ուրիշ տեղ կը ներկայացնեն զինքը իրը զրամասէր, ազահ, պատրաստ զատատանի ձգելու իրեն պարատէրները՝ քանի մը սթեռլինի համար, գրեթէ, գրեթէ ստիպուած ենց հաւատալու թէ՝ ՇԵՅՔՈՒՐԻՐ՝ համեստ հաշուակալ մը՝ որ իր գլուխ գործոցները զրելու ուրիշ նպատակ չընի եթէ ոչ շշիկ մը զրամ հայթալթել՝ զիւղի մէջ քաշուած ապրելու համար:

Քինելով ու պրպտելով՝ ՇԵՅՔՈՒՐԻՐ անձին և հրաշակերտներուն միջեւ անզունդ մը բացուեցաւ: Այս երկու կէտերը իրարմէ այնքան խորապէս տարբեր և օտար համարուեցան, որ բնականապէս տարակուաղներ ալ եղան, թէ՝ արդեօք ՇԵՅՔՈՒՐԻՐ էր այդ հրաշակիցներուն հեղինակը. Ասկից ելաւ այն անձինն, երեւակայեալ համրաւը թէ՝ զերասան ՇԵՅՔՈՒՐԻՐ անուանատուն է լորա ֆրանսիկ Պէյքընի:

Ցարակայս չկայ որ ՇԵՅՔՈՒՐԻՐ ժամանակակիցներէն ոչ ոք կասկածած ըլլայ անոր հեղինակութեան վրայ, քանի որ ակն յայտնի կը զրէր: Պէյքընի այդ քանի մը ոտանաւորները որոնց հասած են մեզի, կը ցուցնեն որ մեծանուն զրչին և իմաստափրին որ և է մէկ բանաստեղծութիւնը կարելի չէր բաղդատել շէյքուրիլական ամենէն խեզնուկ ընարերգականի մը հետեւ և սակայն այդ սիմալ կարծիքը ելաւ և ընդհանրացաւ, զան զի ատով բածել կարելի կը թուէր այդ մթին և անթափանցելի խորհուրդը զոր ըննադատներ ու կենսագրիչներ չի զիտցան լաւաբանել, որ է ՇԵՅՔՈՒՐԻՐ հոգեւոյն խորհուրդը և իր ներքին կենաց ողբերգական պատմութիւնը: Եւ այդ կարծիքը ճամբայ բացաւ, խստագոյն քննադատութեանց, ըստ սրոնց A.R.A.R.®

Եւյլարիր գոյութիւն չունի իրրեւ դերա-  
սան ու հեղինակ:

թուրինները, Ամրան զիշերի մը երազը և ինչպէս որ համշիքը: 1601ին Ծիւլանտղաւ մը կը պատրաստէ, և ասիկայ է Յուղիս կեսարը և Ռիշար Երկրորդը: Դակը կը յայտնուի, Ծիւլանտղ կը բանտուի:

առաւասրզ Հասրիդիս առաջնու ասաբ: Դրչ  
ետք Յակոր Ա., Կոմսը բանտէն կ'ազատէ  
ու դեսպան կը խըհէ Տանիմարքա: այս  
գերը Համբէյին ամրողջացումն է: Ու եղը  
Սկսվածիոյ թագաւորը Անգլիոյ գահին կը  
բարձրանայ, Թիւտանատ՝ խորամանկ շո-  
ղցորթ, Պանքոյի թագակիր սերունդին  
կը նուիրէ Մագիկիդի եղերեցութիւնը. իսկ  
փորորիկը քերթուած կտակ մըն է, յո-  
րում կոմսը՝ Ասոր կղզիին մէջ անցուցած  
օրերուն յիշատակն ունի:

Բայ Ա. Տէմպլոնի ահաւասիկ իրական  
Ենյացըրիբն, որով Կարծուած թատրեգակը  
Վտարուի զրականութենէն, նաև և ոչ իսկ  
մին տեսած է Վերոյիշեալ քաղաքներէն։  
Պ. Տէմպլոնի այս բուռն քննադատութիւնը  
աւելիք անհամակրութեան արդինք մը կը  
համարուի, քան թէ լուրջ ապացուցումն։  
Անոր խիստ լեզուին հակառակ ուրիշներ  
ձայն կը բարձրացնեն։ Ժան Ռիշրէն Ա-

niversité des Annales ին մէջ Շէյքսպրին վրայ խօսելով՝ կ ակնարկէ Պ. Տէմպլոնը ու կ'ըսէ. «Ենթադրեցէց ուրեմն, միթէ կարելի՞ էր որ Պէյրընի և Թիմուլանտի պէս անձինք այսպիսի հրաշակերտ մը արտադրած ըլլալու գիտակցութիւնը ունենալով զայն գաղտնի պահելու զիջանէին, և թէ Համէդին, Արքայ Լիրին, Օդէլլոյին ու Մակպէդին հայրը՝ մահուան անկողնոյն մէջ ընդուռ՝ չպոտար «հեղինակը ես եմ»։ Սուուգի Շէյքսպրի աննշան ծագում ունէր, նուաստ արհեստի ձեռնարկեց, Globe թատրոնի դրան առջեւ ծիեր կը պահպանէր, ու ուամիկ ժողովրդան մէջ ապրեցաւ բայց ցայլ առ բայլ բարձրացաւ իր խեղճութենէն դուրս, զրաւց մեծամեծներու համակրանքը թէպէտ և միշտ ուամիկ մնաց։ Աւրից յօդուածագիր մը, Բոլ առ Սէն Վիքդոր des Annales թերթին մէջ յետ երկինք բարձրացնելու Շէյքսպրիր իրեւ հոգեբան,

Շէյքսպիր ունեցաւ իրեն համակրող և  
անհամակրող, նպաստաւոր և աննպաստ  
բազմաթիւ ըննդադասներ, որոնց փոխա-  
նակ անոր անձը և կեանցը լուսարանե-  
լու աւելի միջնցուցին ու հանգոյցները  
զնուոտեցին կուրօրչէն պաշտպանելով, կամ  
դատարկելով ու պարսաւելով իրեւ կեղծ,  
տիմար ու ստորին արարած:

Վերջերս Պ. Սէլչուդն Տէմպլոն՝ Պրից-  
սէլի համալսարանին վարժապետը շափա-  
զանց խիստ քննադատութեան մը ենթար-  
կեց մնձանոն գերասանը, միանգամայն  
դառն լեզու բանեցնելով անոր դէմ: Պ.  
Տէմպլոն ոչ միայն Շէյքսպիրին չտար ի-  
րեն անուամբ հասած երկերը, այլ յեւ  
անոր վերազրելու չարազործի, անխիղն  
վաշխառուի, ազահի և գինեմոլի մակդիրը,  
անունն աւ Կ'աղաւաղէ Shaxper, Shak-  
spur. Shakyspar և Shakberg Կոչե-  
լով զայն:

Ըստ այս քննադատին՝ ճշգրիտ Շէյ-  
ըլսբիրն է Բոնէր Մէննըրը՝ Ռիւլանտի  
կոմսը։ Պ. Ֆէմպլան մանրամաննօրէն կը  
գրէ ասոր կենաց հանգամանքները և կը  
ջանայ ցոլացնել այս ազնուականին գո-  
յութեան երեւոյթները շէքսրիթական թա-  
տրերգովթեանց ցանկին մէջ։ Ռիւլանտ  
Գամպրէյնի մէջ ուսումն առած, հմուտ  
գեղարուեստի և գրականութեան, կը ճամ-  
բորդէ խտալիոյ մէջ՝ բատուա, վենեստիկ,  
վերոնայ, այս ամէն տեղները՝ որոնցմէ տե-  
սարան մը գրաւած է Շէյքսրիթի թա-  
տրերգովթեանց էջները, կամ բանաստեղծը  
տեսարաններէն ներշնչուած, բարեկու,  
առվորյթներու, ոչպահերու շարք մը գրչովը  
մարմնացուցած է։ Ռիւլանտ բարիկու  
մէջ կ'այցելէ Հենրի Դ.ին արքունիքը՝ որ  
իրեն կը թելազրէ կրտսուած սիրոյ տահ-  
շանքները։ Եթույ թագուհին եղիսաբէթ՝  
կոմս հոգաբարձու կը կարգէ Շէրվուտի  
անտառին։ ահաւասիկ անտառային դիւ-

մարի ու սրտի խորհուրդներում ու թըրթացումին թափանցող հմուտ հանճար մը, կ'ըսէ. «Ոչ թէ անոր անծանօթ կեանքի լուսաստուերին՝ այլ թատրերգութեանց լոյսին մէջ պէտք է փնտուել ու գտնել Եէյբարիբը. Զինըը թատրերմին վրայ առաջին կարգի զիւցազներուն մէջ չէր գտներ, այլ երկրորդական, տուամին ներկայ անձինքներուն մէջ»:

Միացուցէց մի և նոյն դիմագծին ներցեւ Համբեկին պարկեց լիրացիոն, թումետ և ժողովրդին համարամիտ Մէրգուցիոն, Վիեննեկոյ վաճառականին վիճանան լինթոնիոն. ինչպէս որ ռամիք ին մելամաղառոտ ժագը, պիտի ունենանց Վիլիէմ Եէյբարիբին նկարը: Նա ինծի այսպէս կը ներկայանայ, տիսուր ու լուրջ խառնուածքով, չափազանց զրադած իր ներքին մարդու զործունեայ կեանքին անձնատուր ըլլալու համար, բայց ինոնական. իր վարքին մէջ ունենալով իմաստափրական բան մը որ կը վարէր իր մտածումը. հայեցողական՝ առանց մարդատեղութեան. հեզնող առանց դառնութեան, սակայն առանց իր մեծութիւնը զգացնելու Նա ունի վայելու վարմունք, անկեղծ քաղաքավարութիւն. է նաեւ հաւանող պատշաճութեանց իր դարուն և երկրին, մոտք հուր մը՝ որուն բնական վիճակը գեղեցիկ հառագայթացում մըն է, ունի անոյշ արհամարհանք մը, հետո ըլլալու ճիզով արհամարհելի բաներէ, անտարբեր բարութիւն՝ որ մեծանձն էակներու նկարագիրին է: Ճէնզումէն մէկ խօսքով, բառին բարձր իմաստովը առնելով, ինչպէս որ էր ու պէտք էր ըլլալ Եէյբարիր: Անշուշտ իրեն՝ շատ լաւ կրնանց յատկացնել այն հիանալի գովեստը՝ զոր թուշիոն կետարին մէջ Անտոնիոն թրուտոսին կու տայ «իր կեանքը վճիտ ու խաղաղ եղաւ, ինչպէս ասուակի մը հոսանքը. անոր անձին տարերցը այնքան սրաչելայարմար ներդաշնակուած էին իրարու՝ որ բնութիւնը պիտի գոշէր բարձրածայն. Մարդն ալ ասէր»:

Անգլիացի քննադատ մը՝ թու աբ Սէն  
digitised by

Վիրթորէն քիչ առաջ, Եէյբարիբին և անոր գործերուն նկատմամբ՝ թերեւս վերջին ու ճշմարիտ վճիռը կու տար:

\*  
\*\*

Այս անձը յաւակնութիւն կ'ունենայ մեզի ըսելու. «Ես կը ճանչնամ Եէյբարիբի հոգուոյն վշտակից պատմութիւնը. ինձ համար Եէյբարիբ այլ եւս հանելուկ մը չէ, ինչպէս որ դիւթեցին իր կենսագիրը: Խորհրդաւոր էակը յայտնուած է, կ'ապրի և կը բարախէ. այդ էակը ոչ միայն անհամաժայն չէ՝ իր անուամը եկած երկերուն հետ, այլ նոյն իսկ անոնց իրացանչիւր տողը անլուածնելի կերպով միացած են՝ տանջանցի, կրից և խանդի հետ Եէյբարիբի անձին»:

Բանաստեղծին ներցին կեանքը լուսարանոյն է մեծանուն օրագրապետն ֆրանց Հարրիս, որ գրական ցննադատութեան մէջ մտուց խորին համակրանքով մը արդի մեծ (reportage) տեղիկատուարեան դրութիւնները և յանդզնութիւնը: Անոր Հրատարակած հատորը (The Man Shakespeare) Եէյբարիր Մարդը ոչ միայն հմայիչ է, այլ նաեւ բանաստեղծին կենացը վրայօր եղած գրուածներուն մէջ ամենէն հանճարեղը և յանկուցիչն է:

Հեղինակս իր երկին նիւթը զիւաններու մէջ պրացտած չէ այլ բանաստեղծին թատրերգութեանց ու նուազներուն մէջ, «Ամէն հեղինակ, ըսած է կէօթէ, իր երկերուն մէջ ինքզինըը կը նկարէ անզիտակցարար»:

Քննադատներ մինչեւ հիմայ հազար ու մէկ նպաստաւոր և աննպաստաւոր գիւտեր ըրին Եէյբարիրի թատրերգութիւններուն մէջ, ինչպէս Պ. Տըմպլոն, նաեւ ֆրանց Հարրիս իրեն նախորդները ունեցած է: Բայց ինը առաջինը եղաւ որ գոտու Եէյբարիրի ներքին կեանքի պատմութիւնը, պայծառ և որոշ ինչպէս կենսագրութիւն մը, նա ամենէն աւելի փրնուած է մարգու նկարագիրը բանաստեղծին գործերուն մէջ: Երբ մեծ գրիչ մը՝

կ'իջնէ մարդկային նկարագրին ամենա-  
խոր անդունզ, ինչպէս ըրաւ Շէյքրիր,  
իրեն առաջնորդ և միջնորդ կ'ընտրէ իր  
հոգւոյն ճանաչողութիւնը։ Համեկ կ'ըսէ.  
« մարդ մը յաւ ձաւչիալ՝ ինքիինքը ձանչ-  
նալ է։ Ուրիմ Շէյքրիր ինքնին կ'ըն-  
դունէր իր թատրոնին կենսագրական նկա-  
րագիրը և իր անձին բնագդական յայտ-  
նութիւնը անձնաւորութեանցը մէջ։ Ո՞րն  
է արդեօք ամենէն կատարեալ և ամրող-  
ջական դէմքը զոր մեզի թողուցած է Շէյ-  
քրիր։ Անտարակոյս Համէկն է։ Հեղի-  
նակը շատ լաւ կը ճանչնար նկարագրի  
այս տիպարը, վասն զի՞ ինց զինքը և  
կամ իրեն ամենէն աւելի բնորոշ կէտերը  
կը պատկերացնէր հոն։ Այդ տատամատղ,  
միշտ խոկալու դիւրաշարժ գործադրու-  
թեանց, ծոյլ մեխամաղձու և զանդագելուն  
համար հազար ու մէկ ճարտարական նե-  
րողութիւններ ինդրելու պատրաստական  
միտքը կը ներկայանայ քիչ շատ Շէյքր-  
իրի ամէն երկերուն մէջ։ Ռոմէօն՝ սի-  
րահարած Համէկ մըն է, կարծես ասոր  
կրտսեր եղբայրն, որուն նկարագիրը նուազ  
առոյգ և հասուն է քան ուսանող իշխա-  
նինք։ Ժագ՝ (As you like it) ինչպէս  
որ կը հաճիքին մէջ Համէկի մի ուրիշ  
տպագրութիւնն է։ Ուրիշարտոս Բ, Հէնրի-  
կոս Զ, Բրուառո, և Խոկար՝ Արքայն Լիրի  
մէջ՝ ամէնքն ալ Համէկին հետեւութիւն-  
ներն են։ Եւ թերեւս ասիկայ զարմանալի  
չէ։ Բայց, երբ Շէյքրիր կ'ուզէ մեզի  
նաև գործի տէր անձ մը ներկայացնել,  
ինչպէս Ութէլու և Մագակէ, Համէկին  
գոյներովը կը նկարէ։

Շէյքրիր չէր համակրեր գործի տէր  
անձերը, որով չյաջողեցաւ թափանցել  
աննոց հոգերանութեանց մէջ, որոնց իրե-  
նինէն շատ տարրեր էին։ Նա ոչ դիւցազ-  
նական և ոչ այրական հոգի ունէր, այլ  
ընդհակառակն զգայուն էր և ջղային։  
« բնաւորութեան և արսացին շարժումնեւի  
տեսակ մը անուշութիւն, և բերանը խօ-  
ստուն էր – Պ. Հարրիս լաւ զուրս կը ցատ-  
ցեցնէ բանաստեղծին բարոյական դէմքը.  
– նա արդար էր իր զատումին մէջ նոյն

իսկ հակառակորդներուն դէմ, չէր կըր-  
նար հանդուրժել հասարակի, մէկ խօսքով  
(Snob) Սիու էր, ինչպէս որ կը տեսնուի  
ազնուականները նախադասելուն և իր ըն-  
տանիքը ազնուականացնելու։ Ֆիգերուն  
մէջ, մարմնով տկար, բնաւորութեամբ դե-  
ղեւուն, շրայլու և ոչ թէ ագահ, ինչ-  
պէս որ մինչեւ հիմայ ներկայացուցին,  
հակամէս բարեպաշտին, համակրող ա-  
նոնց՝ որոնց համար կեանքը թշնամի է  
(իր դիւցազները պարտեալներ են և ոչ  
թէ յաղթողներ), նրանաշակ՝ իգական  
սեփի նմանելու չափ, սիրահարը ամէն  
գեղեցկին, ինչպէս երաժշտութեան և ծա-  
զիկներու՝ քան թէ խօսքերու։ Փոփոխա-  
միտ, սակայն մտածող, պատրաստ դիւրին  
ճամրով մը՝ որ և իցէ դժուարութենէն ո-  
ժիքը ազատելու, և քչիկ մը հացկատակ։

Բայց ըստ Հարրիսի այս թերութիւն-  
ներէն ոչ մէկը կրնար բանաստեղծը կոր-  
ծանումի տանել։ ընդհակառակն նա զո՞ն  
զնաց իր իսկական յատկութեանը, վրան  
տիրող զգայասիրութեան՝ որ անոր ամ-  
բողջ կեանքը գրաւեց։ Դեռ տասնութը  
տարեկան, սիփուեցաւ ակամայ բոլորո-  
վին, ամուսնանալ Աննա Համէկէյին հետ  
և զոր ատեց միշտ և երեսէ թողուց։ Եւ  
յիրաւի Շէյքրիր ուրիշ հարսանիք մը կը  
խորհէր և արդէն անոր եկեղեցական վա-  
ւերացումն ալ խնդրած էր։ Սակայն Ան-  
նային երկու խնամակալները բոլորատե-  
ցին զինքը կարծիքը փոխել և փութով  
ազդէկան հետ առաջնորդեցին խորանին առ-  
ջեւ քան և չորս ժամուն մէջ։ Այդ  
շտապին պատճառը յայտնուեցաւ երբ վեց  
ամիս ետքը Շէյքրիր աղջիկ զաւակ մ'ու-  
նեցաւ։ Նա թերեւս խոստացած էր Ան-  
նային հետ ամուսնանալ, որով՝ յետոյ  
պարտաւորուեցաւ խոստումը կատարել՝  
թէպէտեւ իրմէն աւելի տարեց էր, և ատեց  
զանիկայ ցմիշտ։ Շէյքրիրին այդ ատե-  
լութիւնը անձնասիրութենէ առաջ կու գար՝  
մտածելով որ իր անփորձառութենէն և  
հեշտասիրութենէն պարտուեցաւ, կ'անի-  
բաւէր թերեւս, բայց, անշուշտ առանց  
այդ ատելութեան՝ որ զինքը մղեց ամու-

սինը և Ազգատիրությ թողլու և Լոնտրա գալու՝ Շէյքսպիր պիտի չզանուելը թատրոբամին վրայ և արդի մատենագրութիւնը աւելի խեղճ պիտի ըլլար:

Շէյքսպիրի առաջին ցաւալի փորձը չըրժկեց զինքը զգայասիրութենէն. ժամանակակիցներէն մեզի հասած երկու աւենդութիւններ ցոյց կու տան անոր երիտասարդական ծեռնարկները:

Սակայն, Շէյքսպիրին միակ սէրը, որ իրեն գաղտնի տանջանքը պիտի ըլլար, էր առ Մարի Ֆլորդըն, որ Եղիսարէթ թագոււցյն շքաղիր օրիորդն էր: Նա մի միայն ճշմարտապէս այս կինը սիրեց, և կամ թէ մի միայն ասոր սէրն է որ ազգեց իրեն արուեստին մէջ. գրականութիւնը այս կոնջ կը պարոտի Համելզին վարանամտութեան, Օղէլլոյի՝ նախանձին, Ար Արայի վշտին՝ զսեմ պատկերները, Տրոյլոյի և Քրէսիուայի մոլեզին դառնութիւնը, Կրցոտ գատութիւնը Անտոնիոսի, և կողոպատրայի մողական նկարը, որոնց մէջ գծեց Շէյքսպիր ամէն կախարդանքը այդ էակին՝ որուն համար տանջուեցաւ:

Անտոնիոս սիրահարուած կղէսպատրայի և ահաւասիկ Շէյքսպիրի կնանց ողբերգութիւնը:

Մարի Ֆլորդըն նախապաշտումէ ազատ, զգայուն, փոփոխմիտ մէկն էր. նէ կը նեսէ յուսահատութեան սերմը Շէյքսպիրի մշտափակիտ պրտին մէջ, իր նենազութիւններն էին՝ որ բանաստեղծին կու տան սիրոյ վշտալից փորձառութիւնը և զուարթ կատակերգակը կ'այլափոխն ամենամեծ եղերեցութեանց հեղինակին՝ որոնց երբէք զաղափարուած չեն:

Մարի Ֆլորդըն 1597ին երբ Շէյքսպիրին ծանօթացաւ այլ եւս զրաւեց անոր թատերաբեմը, նախ թէրլանկարուած երեցաւ հոն՝ իրբեւ երկրորդական անձ մը, բայց բանաստեղծը կը նկարագրէր միշտ և մի միայն զինքը, դէմքին աժգունութիւնը յորում կը փայլէին վառվում խորարդի աչքերը և զոր կը բոլորէին՝ եղիսարէթեան Անգլիոյ անսովոր, սեւ մաս զերը, որոնց վրայ՝ Շէյքսպիր իր անձինքը:

Ներուն ձեռքով միշտ գովեստի տարափ մը թափելու յաւակնութիւնը կ'ունենար: Բանաստեղծը՝ թէպէտեւ խարուած, դարձեալ պաղտատագին կը դառնայ թուի տիկնոջ (dark lady) ուրքերուն աւելի եւս մատնուելու համար: Նէ երեք զաւակներ կ'ունենայ պալատականներէն: Շէյքսպիր կը տանջուի, բայց չի կընար ազատի իր անարգ տենչէն: Համէտ՝ առաջին հառաջն է բարոյական անկարողութեան, նանաչումն է իր անձին ակարութեան, ողբերգն է ալեկոն հոգույն մէջ վրէժի փափագին և վատութեանը: Ցանեներկու տարի կը տեւէ իր սիրոյ գերութիւնը, և կարծես տարիին առնելով դեռ աւելի կը բորբոքի սիրոյ այդ բոցը: Օղէլլոն զրած ատենը զեռ աւելի կը պաշտէր քան այն ատեն՝ երբ թէմպորցի հետ զինքը խարեց: Օղէլլոն կը նկարէ մեզ անոր կրից տենդը և նախանձին ամէն տանջանցնելը: Օղէլլոն՝ Շէյքսպիր չէ, բայց նա հազիւթէ յարձակում կը կրէ իր նախանձէն, կը զգնու շէյքսպիրեան այդ զայրագին նախանձը՝ զոր բանաստեղծ գերմարդկային կ'ընէ: Օղէլլոյի գէմբը՝ իրեւ գործի տէր մարդ՝ խեղճուկ գծուած է, բայց հոն սրտի տառապանցն է որ կը տիրէ, անոր կոռովը չէ որ զմեզ կը հիացնէ, այլ տկարութիւնը, որ Շէյքսպիրին է, անոր տանջանքը երկիւղածութիւնը, զայրոյթը, նախանձը և խզի խայթը՝ ամէնն ալ Մարի Ֆլորդին սիրահարին հոգույն գողգոթաներն են:

Շէյքսպիր մերթ ընդ մերթ զանի կ'ատէ, կ'արհամարդէ ու կը զովէ, ահաւասիկ անգութ դրուագը՝ Քրէսիտային մէջ, ահաւասիկ կղէսպատրան՝ շէյքսպիրեան տիկիններէն ամենէն սրանչելին, որուն համար անզիացի քննագաւող Այլմընն կ'ըսէ. «Թատրոնի վրայ՝ կանանց գէմբերէն ամենէն զեղեցիկը»: Բանաստեղծը Անտոնիոսի դիմակը կը զգենու: «Մի քերիր վիա, Եղիսարոս»: Անտոնիոսի այս աղաղակն առ կղէսպատրան՝ Շէյքսպիրին սարսափի աղաղակը կը թուի:

Նա կը զգայ որ իր սաստիկ սէրը՝ ան-  
A.R.A.R.®

հաստատութեամբը զինք յուսահասութեան առաջնորդեց, այլ եւս մարդկութեան վրայէն վստահութիւնը կը կորսնցընէ, կը կորսնցնէ նաև առողջութիւնը, միտքը տազնապէն մոլորած՝ կը տարակուսի ամէն բանի վրայ, մարմինը այլ եւս կը տկարանայ՝ ծերու մը պէս:

Եէյքրիր կը գրէ պատրանքէն վշտացած ողբերգութիւնը, ծերութեան նախազգոր, լիր Արքայն, որ կը վստահի իր աղջկանցը վրայ և կը հաւատայ անոնց. թշուառ լիր Եէյքրիր կ'առտասուէ ինք զինքը. միթէ ինքն ալ վստահացած չէր իր բարեկամին և արտօնույ մը. անմիտ չէր միթէ երափոտազիտութիւն յուսալուն ազնուական երփոտասարդէ մը՝ որ անուանի եղած էր իր արուեստին մէջ, և հաւատարմութիւն՝ լկտիէ մը:

Բանաստեղծը Արեկի վարչորիւնք գրելէն եարը, թատրերգութիւնը մը յորում կը ցուցնէ իր յուսահասութիւնը և բարեկամացը ապերախտութիւնը, և որուն մէջ նու այց եւս յոզնած կը թուի, կը լոէ ժամանակ մը: Կեսնքն ձանձրացած կը կղզիանայ, թերեւս Սղրատփորտ կը դառնայ՝ քառասուն հինգ տարեկան, հանգչեղու, պոռնալու համար անցեալը: Եէյքրիր այլ եւս չի ժատիր:

Իր տանը մէջ ապացինում ու սփռափանը կը գտնէ. կը ցնդի Մարի Ֆիդուրնի յիշատակը: Յուզդիթ աղջկանը մօս, որուն հետ տոաջին անզամ էր որ կը կենակցէր, կը ծաղկեցնէ նոր գորով մը: կը թթթացնէ նոր թել մը՝ հայրական միրյու: Դարձեալ կը հասուննայ բանաստեղծին վերջին մազուն մզկւորումը, որ գուրս կը ցատրեցնէ անոր կատարեալ տիպարը՝ վերջին երկով մը՝ իր խանդակառ բերկութեան կոտակին մէջ, փորորիկը:

\*\*

Ոմանք տարակոյս հանեցին թէ՝ Մարի Ֆիդուն չէր այդ թուի սիրուհին որ այն բան տանջանց յուզեց Եէյքրիրի արտին մէջ: Գտան կենդանազիր մը՝ որ այդ կինը

խարոხաշ մազերով և կապոյտ աչքերով կը ներկայացնէ, և աս ալ հիմնական ապացոյց մը պիտի ըլլայ, թէ որ վաւերական է կենդանազիրը: Կարեւորութիւն մը չունի թէ մկրտութեան անունը եղած ըլլայ Մարի Ֆիդուն բայս տիկին (Daik Lady) որ սիրահարութեան և տիրութեան փորթորիկը համարուած է բանաստեղծին կեանքին մէջ, ճշմարիս է որ այս կինը գոյութիւն անեցաւ և իր զերը կատարեց, որ է ասանջել զինք երգողը:

Թրպմ. Հ. Յ. ԲՈՍՊՐՑՅԵԿԵԱՆ

## Հ Ե Ք Ե Ա Թ

Իշխանուհին՝ նստած իր դահլիճին պատշամին ապակեփեղին մօս, կը դիաէք հեռաւոր ծովին բարձրացող ամպերը ու ինքիրեն կը հարցնէր թէ ինչո՞ւ կապէր:

Իշխանուհին քան տարեկան էր, բայց աւելի և պակաս կը ցուցնէր, աև մազերուն մէջ հոս հոն կը տեսնուէին արծաթ թելեր, ու գէմբը թարմ բայց աժգոյն՝ նման փղոսկրի: Հայրը և եղբայրները մեռած էին պատերազմի մէջ, իսկ նշար նածը, սպանիացի իշխան մը, զինքը լքեր էր, վասն զի ժառանգած զանծը այնչափ նոր չէր ինչպէս կը յուսացուէր, լւատի ծովեզերեայ զղեակ մը բաշուած, ինքիրեն կը հարցնէր թէ ինչո՞ւ կ'ապրէր: Այլ և ցաւ կամ նեղութիւն չունէր, բայց երաբեմ կ'ողրաբ այն ժամանակն՝ յորում գէթ կը կրէր, երբ ցաւը կը խուժէր կուրծքին մէջ՝ նման բոմբիններով և շատաշներով բայց նաև հիանալի ցոլքերով լի մրրկի մը: Այն ատեն փոփորիկն մէջ կը լարժէր իր սիրաբ՝ նման զղթայակապ առիւ ծի մը: կը մոնչէր, կը ջանար բզբցանել ցաւը, բայց ժամանակին օգնութեամբը՝ ցաւին ալ յաղթեր էր: Այս ժամանակն ալ, բացի մը նման, իշխանուհիին կուրծ-